

Ա Ն Ց Ա Գ . . .

Ո. Ծագա՞ր, անցա՞ր իմ քովէս կապոյս երգի մը նըման,

Ես դողլացի ու կեցայ . . .

Մերկ ոժերուդ հետերուն վրայ լոյսեր բացուեցան՝

Զերք ծաղիկներ արձաբեայ . . .

Երկա՞ր, խորոննել ակօսներչիմ սրտին մէջ ձգեցին

Զոյզ արօսներն աշխերուդ . . .

Պիտի ծաղկի*, Ս. Ասուած իմ, ծիլ մը պզտիկ ու մեկին

Անապատին մէջ այս մուք . . .

Քանիդակեցի զիծ առ զիծ ես ըզբեզ մէջն իմ հոգւոյն,

Արձանի պէս մարմարեայ,

Արակէսզի դուն չըմեռնող երազն ըլլաս մաքրազոյն՝

Իմ օրերուս ապագայ . . .

... Ըսէ՛, Տարի՞ր աշխիդմէջ ֆիչ մը մոխիր ինձմէ դուն,

Ար զերք մացառ մ'այրեցայ . . .

ՀԱՅՐԵՆԱԿԱՆ

ԵՐԵԿՈՆ ԱՐԱՐԱՏԵԱՆ ԴԱՇՏՈՒՄ

Հաւաքեց արեւն երանգակալի գոյները մաս - մաս,

Մանիշակագոյն երանգը թողեց հայոց լեռներին,

Մասիսին տուեց իր բոլոր ոսկի բոյլերը երազ,

Որ փայլատակի ծարաւ սրտիս դէմ՝ իր հեռուներից :

Յետոյ խըտացրեցէ կապոյտ երանգը՝ զով ու տրտմաշուրք՝

Ու թուաց կապոյտ այս խաղաղութեան թաւիշն է եղել,

Թուաց աշխարհն իմ չի սուզուել երբեք արեան մշուշում,

Չի եղել ասես այստեղ կոտորած եւ ոչ էլ եղեռնի:

Ցնդեցին ոսկի խաղերը վերջին այգու ծառերից,

Վազը խաղողի սուզուեց կապոյտի փափուկ ծալբերում,

Այգու դռները բացուել են ասես այդ կապոյտ լոյսից,

Չկայ ցանկապատ ու չկայ սահման իմ հայրենիքում:

Թուում է աշխարհն իմ հայրենական այգի է եղել,

Ու նրա կապոյտ աստղէ երազն է մինչ լոյս դեգերել . . .

ԱՐԺԱԼՈՅԱ ՄԱՐԳԱՐԵԱՆ